

Ա. Ռ. Շ Խ Ա Ն Վ Ե Ր

Աղուանքի նուիրուած Հ. Ալիշանի այս ամտիպ տեղագրութիւնը կը հրատարակենի «Բազմավէպ»ի մէջ, խորհելով թէ կրնայ հետաքրքիր տեղագրութեամբ բգրադոր գիտնականները. միաժամանակ գոհումակութիւն ալ-կ'ընծայուի այն Մեծարգոյ Բանակը թբրուն, որոնք փափառ յայտնած են ծանօթանալ Մեծանուն Տեղագրութիւն այս երկին, յուսալով գտնել անոր մէջ նորութիւններ:

Կը հրատարակուի, ինչպէս որ Հեղինակը ճգած է մեզի: Աւելցուցած է ամբողջին սակաւարիւ ծանօթութիւններ ալ՝ միշտ գրաբար, և ասոնք նշանակուած են ծանօթութեանց շարքին այրուենի գրերու: Ուստինասիրութեան ընթացքին օգտագործուած աղբիւրները սովորաբար յիշասակուած են պարզ հեղինակութեան կոչումով. այդ աղբիւրները նշգործ ծանօթութիւնները պատրաստուած են հրատարակութեան, կողմէ ու նշանակուած են թիւերով:

Երրորդ ազգ եւ աշխարհ անուանի ի քաղաքական հրահանսկ, հւասկան արեւմտից Ասիսոյ, յետ Հայոց եւ Վրաց, ԱղօլիԱնք, եւ անծանօթք առ ի բագմաց մնացին եւ մնան ըստ քաղաքական անցից եւ վարուց իւրեանց, մերոյս միայնոյ ազին՝ որպէս մերձաւորք՝ ծանօթք եւ յայտնիք գոլովէ ի սկզբանէ, որպէս թէ ոչ այլ ուրեք քան թէ ի գիւտանս հայկական զպութեանցս զտանել զուստն եւ զորպէսն ազգիս: վասն որոյ եւ ոչ մերազնեայցս միայն՝ այլ եւ բանասէր աշխարհի կարծեմք համոյական հարկանել սպաս, տալով որչափ ի մեզէ է տեղեկութիւն գրնիկ աշխարհէն Աղուանից, զանցից անցից ազգին, զեղուէ եւ զկրօնից հանդերձ համառօտ տեղագրաւան, յորում եւ մեզ ոչ ունիմք յոլովս նորս ինչ ծանուցանել նոցա, քան թէ ի նորոցս օժանդակիլ:

Եւ նախ զսահմանս աշխարհին յուղելով՝ ոչինչ ստուգութեանց ի նախնեաց աշխարհագրաց Յունաց եւ Հոռոմոց գտանեմք սասցեալ զկողուանից, այլ ըստ կարծս նոյս՝ որում եւ արդիքս հաւանեալ են, աշխարհս այս տարածեալ ձեէր յարեւեթան սահմանս Հայոց, այսինքն է ի գետոյն Կուրայ մինչեւ ի Կասպիականն ծով ընդ արեւելս, եւ ի հիւսիսոյ՝ ի Վրաց եւ ի Սարմատական մարզից՝ կամ ի պահակէն ձորայ, մինչեւ զնոյն Կասպիականն ընդ հարաւ, ցրերան Կուր – Երասխայ, որ է ըստ այժմեան աշխարհական վարչութեանց՝ համօրէն մեծ կուսակալութիւնն Կասպից Ռուսաց, կամ չորեքին

նահանդքն՝ Շաքի, Շիրուան, Քուպա եւ Պաքու, Թերեւս եւ այլ ինչ մասն Տաղստանի ի Հիւսիսոյ կողմանէ : Եթէ տարածեցան ցայս ոլորտս ձեռք Աղուանից, ոչ է գիւրին ցուցանել, այլ գիւրագոյն եւ անկրկայ ասել՝ թէ դուն եւ հաղիւ երբեք, եւ մանաւանդ որ յախկոյս Կովկասայ երկիրն (Քուպա) Սարմատական ազանց եւ բուն Կովկասայնց սեփական է եւ ոչ թորգոնականց, յորոց եւ Աղուանք, որպէս ստորեւդ ցուցցի, թէպէտ եւ սահմանակցութեամբն խառնուրդք ի բարս եւ ի խօս լեալ նոցին, որպէս եւ ընդ Հայոց գրեամբ:

Քանզի բնիկ աշխարհ Աղուանից ըստ հաւաստաբանութեան մեծիս մերոյ վիպագրի եւ աշխարհազրի՝ մեծ զաշտավայրն Կուրայ է՝ ի լերանց Հայոց (Գուգարայ եւ Արցախոյ) ցկովկան լերինս, եւ սեփականագոյն եւս՝ ձախակողմն Կուրայ. քանզի առաջին խանձարութե նոցա եղեն ի կողմանս Արցախոյ եւ Ռւսիոյ, որք ի Բուռոյ Ամ աշխարհացն Հայոց, այլ բնական տուն եւ տեղի հարստութեան նոցին՝ յարեւելս սոցին աշխարհաց՝ զկուր անջրպետունից ընդ Հայք յարեւելս եւ ընդ Աղուանս յարեւեմուսու. որոց ըստ արեւելից սահման՝ Կովկաս՝ որպէս ասացաքը վերագոյն. իսկ ի Հիւսիսոյ եւ Հարաւոյ՝ ոչ ինչ սոսոյք ըստ այլոց աշխարհազրաց, նաեւ ըստ Խորենացոյն ըստ հասարակաց տեսութեան եւ ընթերցման որ զոյդ նախնեաց Յունաց՝ ցծով Կասպից ձգէ զահմանն ըստ արեւելս հարաւոյա, այլ թուարկութիւն գաւառաց աշխարհին եւ յայտնապէս վկայութիւնն, «Բայց մեք զրուն աշխարհն Աղուանից, որ ընդ մէջն է մեծի գետոյս Կուրայ եւ Կովկաս լերին»¹. սա ըստ իմաս օրինակի ցուցանել Հիւսիսային սահմանն իննել ի լաշութեան կողմանց Տիֆլանց էնիքն ի սպառութեան կենուուր գաւառի եւ Թերաւայ, կամ թէ վերագոյն եւ լաւ եւս մերձ ի ջրաքինն Ալազան գետոյ ի Վրաց. իսկ ըդհարաւային սահմանն զրեա թէ հաւասար յարարածնի նահանգաց Շաքեայ եւ Շիրուանայ. որպէսպի երից այժմու նահանգաց՝ Սղնազայ (որ է մասն Կաբեթու), Պելոտոնայ եւ Շաքեայ՝ միայն լինել ըստ իս Բուն Աղուանս, զոր եւ ի գիրս յայս կամքի տեղադրել. իսկ որ յարեւեմոց կուսէ յետ Դ. գարու՝ Աղուանս կոչի ի մերոցու պատմչաց հատուած է ի բուն ի Հայոց երկրէն եւ որ յարեւելս՝ մասն Կովկասայ (Քուպա), եւ որ ընդ հարաւ այլ աշխարհ, Շիրուանն յորում ի հուռուն ի ինքն ազդք եւ աշխարհաւոք՝ հանգոյն Աղուանից մերձաւրդք Հայոց, բազում ինչ ըստ վարչութեան եւ մասն ըստ ինսամութեան, վասն որոյ եւ զայնոսիկ իրեւել առանձնակի մարզս հայկականս ունիմք տեղադրել:

Աշխարհն Աղուանից ըստ հաւանեալ սահմանացս, երկիր հարթածաւաւալ եւ դաշտային է, բայց ի յարեւելեան եղերացն. եւ յերիս գետահովիսս լայն հատեալ ի Հիւսիսոյ ընդ հարաւ, յորոց արեւեմեանն է ինքն մեծ գետն Կուր, որ եւ սահման աշխարհին, արեւելեանն Ալազան գետ ոչ փոքր, այլ եւ հզրագոյն յօժանդակս Կուրայ. միջինն իոռ կամ իոռ, որ եւ Փոքր Ալազան, սուլ ինչ նուազ քան զմիւսն գոլով եւ անկանի ի նորին, զրեա թէ ոչ աւելի քան զմասն մզոն յելից հարաւոյ բերանոյ Գանձակայ գետոյն ի Կուր. կէ նուազգոյն եւս ստորեւ զուգեալ Ալազանքը թափին ի Կուր, յելց Սա-

¹ ա. ա. ՌՈՒԵՆԱՅԻ, Աշխարհագրութիւն. Աղուանիք յելից կալով Վրաց, առ երի Սարմատիոյ, առ Կակասան մինչեւ ցաղպեց ծովն եւ ցՀայոց սահմանն առ Կուր գետով,
2. Աշխարհացոյց Մովսիսի Խորենացոյ. Հրտ. Հ. Արսէն Սիւրբի, Վենետիկ, 1881, էջ 20,
(ասէկ վերջ պարզ Սիւրբի):

նաւթի հանդէպ կետարովայ լերին, եւ յարեւմտից Գալէ-տէրէ լերանց՝ որք ընդ մէջ Խոռայ եւ Ալազանայ: Բայց նահանգն Շաքէոյ եւ Պելոդանայ՝ եւ վերին կողմն հովտին Ալազանոյ այլ կերպարանս ընծայեն լերամբք եւ յորդա-ջուր զետակօք, որք հովիսո բարեբերս գործեն, այլ եւ պորակս մայրեւորս:

Յայսոցիկ կողմանց կերպարանս եւ ի հայկականն Աղուանս, այսինքն յՈւտի եւ յԼըրսան ճեղն բանք պատմչին Աղուանից յէ դարու, յորժամ ոչ եւս իշխէին կողմանց Սղնակայ եւ ոչ բոլորն Շաքէոյ: «Քարեվայելուչ եւ ցան-կալիք է աշխարհն Աղուանից ամենպիստ շահէւք ի բարձրաբերձ կոհակացն կակասու, եւ զետ մեծ կուր հեղասահ գնացիւք բերելով յինքեան ձկունս մեծամեծս եւ մանունս մեծերով դայ անցանէ անկանի ի ծովն Կազբից: Եւ որ չուրջ զնովաւ են դաշտք գտանին ի նոսա հաց եւ դինի շատ, նաւթ եւ աղ, ապրիչում եւ բամբակ անբաւ, ճիթենի: Եւ հասունի ի լերանց ոսկի, պղինձ, երկաթ, գեղնախունկ: Եւ որ ինչ վայրենք, առիծ, ինծ, յովազ, ցիու. ի թռչոց հոլովք, արծուփէ եւ բաշէք եւ նմանք նոցին: Եւ մայրաքաղաքու ու-նին զմեծն Պարտուաւ⁴: Հպատական մետաղաց բովս ի լերինս՝ ոչ ի կով-կասային՝ այլ ի հայկական է կարծէլ, յիման ի յԱրցախ, զորոց ճառեալս է մեր. Նաւթին ոչ միայն վերոյիշեալող՝ այլ թիրեւն եւ որ ի Շիրուան եւ ի Պարու անսպառ հրամանին աղբերքն: Նոցին կողմանց ի դէպ դան եւ մե-րոյս աշխարհագրի բանք, ունել Աղուանից «Քաշտու արդաւանդա» գետս բա-զում եւ եղեգուն հզօրուց⁵. յիշէ եւ Վախուշտ⁶ զպուրակս եղեղանց ափանց Խոռայ և զհոյլս հաւուց, յորս փասիխն առաստ և ցեծ, եւ երէոց գտելոց ի նոսին, յոր սակ եւ յետին իշխեցողք կողմանցն թագաւորք Վրաց, որսա-րանս կարսեալ էին զվայրուն, մանաւանդ վայրի այծեմանց եւ վարապուց. դատին անդ եւ արջ եւ գայլ, չնապայլ, բորբան ճամճաւոր. առաստ են եւ միջատք, մարտիք եւ ճպիռն մեծամեծք: Յափուն Խոռայ աճեն առաստապէս վայրի ծներեկ, որպէս զիսու դաշտի:

Լստ այժմուս քաղաքական վարչութեան միուսաց, աշխարհս Աղուանից՝ տրոհեալ է յերի կամ ի չորս նահանգս. քանզի արեւմտակողմն որ ընդ մէջ Կուրայ եւ Խոռայ, ի սահմանագլխոյ անտի Հայոց, Վրաց եւ Աղուանից, ի Հունարակերտս մինչեւ անդր ի վայր քան զասանուրդս Ալազանայ, յեղիսա-րէ Ծովուղօլեայ կուսակալութեան համարիք ի ըստ մասունս երից գաւառաց նո-րին Խաղաղախ, Շամշախայ եւ Խոնձակայ: Եթէլ նորա գրես թէ բոլոր միջագետն Խոռայ եւ Աղուանայ ի հարաւոյ Թելաւայ՝ Սղնագ նահանգն է, յերիս բաժանեալ զաւասու, յիւքանամիսար ի հիւսիսի, Շիրաք ի հարու, եւ Սղնագ յարեւելս: Եթէլց Սղնակայ կամ յԱրտան գետոյ մինչեւ ի Կովկաս ընդ արեւեմս, եւ ի հարաւոյ թելաւայ մինչեւ յէկրիչչայ զետ՝ Գևլո՛՛ Աշէ նահանցն է, յերիս եւ սորա տրոհեալ գաւասու ի Յարոյ-Քելողան, կնիսէլի եւ էլիսութ: Երկիրն ընդ մէջ գետոյց եւ էկօքչայի ի հարաւոյ, եւ ընդ մէջ Կուրայ եւ Կով-կասու: ՇԱԲԻ նահանգն է, ի չորս բաժանեալ զաւասու, նուխի, Խաչմագ եւ Քապալ ընդ արեւելս եւ Արէջ ընդ արեւմուստ առ Կուրաւ: Լստ այսոցիկ տրոհմանց եւ մեք կարգեսցուք յետոյ զտեղադիրս:

Բառաջ քան զիուսացն աշխարհակալութին՝ յիշխանութեան Վրաց՝

⁴ Սովորսի Կաղամակատացոյ Պատմուրիմ Աղուանից Աշխարհի, Հրտ. Մէրտէչ էմքն, Մոսկվա, 1860, էջ 7, (ասէք վերջ Կովկաս):

⁵ Սովորսի Խորենացոյ Մատինացորդիմ, Վենեսուէլ, 1865, էջ 606, (ասէք վերջ Կովկաս):

⁶ Wakhoucht, էջ 280-201:

արեւմտեան մասն աշխարհիս սեփական համարէք բուն Վլաց աշխարհի, որ է Քարթլ. Սղնագ՝ հարաւային մասն էր ԿԱԽԻԹ աշխարհի եւ թագաւորութեան, որոյ արեւմտեան մասն առ կուրով՝ Կախէթի կոչիւր. իսկ Պեղպան՝ մասն եւ այն համարէք եւ մարզ Կախէթու. եւ երկոցուն եւս հարաւակողմանք Հերէթ կոչին երեմն, սահմանքն Գարայայ որ է Կարէծիս Միա ըստ Վլաց: Իսկ Շաքի՝ Ծրուանայ եւ Գարապաղու տէքսանց վիճակ եւ նահանդ էր եւ անդրստին ընդ օտարաց ձեռամբ նուանձեա՝ ի նշանջնելոյ անտի Ազուանից ըստ Կուրայր ի Հայոց բաժին: Այլ ի հարստութեան ապրին Ազուանից՝ բաժանեալ էր աշխարհս յազգագաւառս մեծամեծս, որպէս նշանակէ սակաւուք հին աշխարհագիրս մեր եւ գոյցն ինչ Ղեւոնդ պատմիչ: Իսկ արտաքինքն եւ հին հեղինակք գետս եւ քաղաքս ոչ սակաւս յիշեն անծանօթս՝ այլ զաւառս ոչ:

Արդ ըստ մերցց հաւատարմութեան են գաւառք Ազուանից, առ «Նախ առ Վլոք իխնի կամ Խենի գաւառ առ Ազուան գետով»: որ ի գէտ զայ կողմանց Սղնագ գաւառի, զմւանամժմար համարէերով ըստ աշխարհազրդի յայնժամ ի Վլաց լինել բաժնի: ք. «Քամբէճան առ Կուրաւ». որ է կողմն Շերախայ, ցարդ կոչեալ Քամբէճովանի, յորոյ մտից կուռէ յիշն, գ. վլայրն անսպատ «Հաններձ Կուրգրաթ գեօպաքապաֆիւ». յելից անսպատին ըստ հարաւ կորս դ. Գլւզար քաղաք առ Ազուան գետով, որ ի գէտ զայ հարաւակողման ենիսուի, ե. Բիի գաւառ առ Կովկասաւ, որ թուի նուիսի գաւառ. գ. Հողմազ կամ Խողմազ եւ է. Խօս (Խոս գրեալ) յեղերս Խօսայ թուի մերձ ի խառնուրդան յԱլագան. ը. Շաքէ, զոր անուն կրէ ցարդ նահանդն, եւ ք. Դէգառու կամ Դէգառուզէ եւ Գիգաւու ըստ Ղեւոնդեայ⁷, որք թուին ի Խաղմազ. աշխարհագիրս իմ զշաքէ յելից Բիիսայ ցուցանէ եւ մերձ նմին զԴէգառու առ համանուն գետով եւ Սանի գետով, զորց ասէ. «Այս ամենայն հոսին ի Կովկասայ եւ խառնեալ ի յլլզուան զես անկանին ի Կուր զետո»⁸: Դէգառու թուի Եկրիշայ, իսկ Սանի թերեւս Էլծիկեան թէկստս սա ոչ յԱլագան այլ ինքնին ի Կուր անկանի: ի բարում օրինակս աշխարհագրութեան մերոյ յետ Շաքէոյ զնի Ոստան, զոր եւ ոմանք որպէս ինձ թուի մահապէս՝ զորդ նմին համարին, որպէս թէ Շաքէ-Ոստան, եւ այլք լնզ յաջորդ զաւառին յարեն, որ է ժ. Մարծապան կամ Մածպանան, զրելով Ոստան ի Մարծապան, որ թուի ինձ ի Պեղպան լինել ըստ ոմանց օրինակաց: Ժա. Բալա, եւ ժք. Հարանք կամ Համբանք կամ Համբասի, որ եւ Հարանդ ըստ Ղեւոնդեայ⁹, որք թուին ի հարաւ կոյս Պեղպանայ կամ Արէջ զաւառի¹⁰: ծգ. Դաշոյ ի Բալասական, որ է Երէկն Գարայայ: ժդ. «Եելից կուռէ (Շաքէոյ եւ Դէգառուի) Քամբազկ քաղաք (գաւառ) Ազուանից մերձ ի Կաւկաս, ընդ որոյ մէջն զետն Սէրոզ՝ գէտ ի հարաւոյ ըստ Փոքր (Հայոց)¹¹. զետս այս թուի Դուրեան կամ մը յօժանագակաց նորս իսկ Քամբազկ է Կապատակ զաւառ, որպէս եւ ուղղակէս կոչէ Ազուանիցն պատմիչ¹²:

Արտաքոյ ժդ. կաւառաց, զորց աշխարհագիրս մեր ոչ համարի զթիւ, ասէ եւ այլ զաւառս 20 կամ 24 հանեալ Ազուանից ի Հայոց, եւ թուէ

7. Պատմուրիս Ղեւոնդայ Միծի վարդապետի Հայոց, գ. ախո., Ս. Պետերուրի, 1887, էջ 132, (ասէ վերջ Ղեւոնդ):

8. Սիւէրի, էջ 29:

9. Ղեւոնդ, էջ 132:

10. Սիւէրի էջ 29:

11. Անդ:

12. Կղլու, էջ 244, ուր կաղապակ է:

զգաւառու Բւտիոյ եւ Արցախոյ. եւ այս իցեն թերեւս Փոքը Հայք: Իսկ Փոքը Հայք կոչումն ի սահմանակցութեան անդ Աղուանից եւ մերոյ աշխարհից, ոչ վայրապար թուի, թէ եւ ոչ անվեհպ. քանզի և Պաղոմէնս աշխարհապէր¹³ զայս կողմն ի Հարաւոյ Աղուանից եւ մերձ Վրաց՝ Փոքը Հայս կոչէ որին Փոքը Հայոց՝ զոր ոճոյ եւ զտակաւ աւանդէ նախ. թերեւս վասն եւ ի հնուց երբեմն զամելոյ Ուտիոյ ի Հայոց Մեծաց այսպէս յոմանց կոչեցաւ: Գեւնդ պատմէ¹⁴ ի յիշասակի սապատակին Խազբաց ի կէս լ. զարու թուէ մետասան զտաւառ ի հիւսիսի Կուր գետոյ եւ ասէ: «Ելս զաւառք աշխարհին Աղուանից»: յորս առաջինն միայն ոչ գտանի առ աշխարհապէրին¹⁵, եւ է (ՃՃ) Հէջար, որ ինձ թուի ինքն իսկ ձարոյ ի Պելոպան: Ի զտաւառք յայսոսիկ ունէն Աղուանք ոչ սակաւ «Քաղաքս եւ բերգս եւ զիւղաքաղաք», որպէս յիշէ աշխարհապէրս մեր, եւ հասաւատ Պաղոմէնու¹⁶, որ եւ փոխանակ զաւառք տրաէ զաշխարհն ընդ գրիսի Սուանայ, Կերրոյ, Կասսիոյ (Գօյ-սուլ¹⁷) եւ Աղուան գետոյ. այսորիկ յայնիկոյ Կոլիսան, իսկ յայս կոտմն եւս կարգէ գետամէջս համանունս զՊուրակ եւ Աղուանից գետոյ, այսինքն է Արագան, վլազդնի եւ Կոստոսի, զՊուրիսի եւ Կերրոյ, զիկրոյ եւ Սուանայ, յորս թուէ քաղաքս 30, որոց եւ անուանք եւ զիրք յոյժ անսասոյզք եւ սիստակք եւ զրեաթէ անմատոյցք ի նպաստ տեկապրութեան: Մինչէւ միեւալ ի սոյն, կանխեցուք տալ ծառ հօթս զազդէն եւ զանցից Աղուանից ըստ խոսաբանութեան մերում:

Առ արտաքինսն աշխարհապէրն Ստրաբոն¹⁸ նախ զրոյց առնէ զկլուանից, եւ ըստ կոմմահանոյ յունական կարծեաց կամ առասպեկեաց, որպէս ըդ-յոդունց արեւելեաց եւ զԱղուանիցն ազգի ծագումն յԱրգոնաւորգան հանէ Հելլենացիս: Հաւանի մմին և Տակիսոս¹⁹ ասել յԱրանոսէ ումեմնէ յընկերաց Յասովնի սերեալս զնոսին, եւ զգէզս նաւապետին եւ զՊուրիսոսի աւանդութեան ունել նոյս ընդ յակաց կարգայն ժամանակս, եւ առ յիշասակէ Խոյն ուկեացման՝ զյազել նոյս ընդ յակաց ի զոճի: Այլանդակս ես ասէ Յուստինոս (ԽԲ. դ.)²⁰. սերունդ զնոսա հովաս Կերրոնի յԱրգիս իրինս իտալիոյ, ուստի վարեաց զնոսա անանապազն Հերակլէս, վասն այսորիկ եւ Ալբան կոչէլ նոյս իրրու Ալգիտականս, եւ ի գուլ անզը Պամպէս հովոմէտական զօրօք, ողջունել զնոսա որպէս զնին ազգակիցս կամ հայրենակիցս իրեանց: Իսկ այլք ոմանք ի լատինաց համարեցան ի սպիտակութեանէ հերոց ժողովրդեանն այնպէս կոչեցեալ զնոսա, զի Ալբում սպիտակ լոի առ լոտինս: Եւ այլք դարձեալ լիւրիկական Արագանից եւրոպիոյ Համացեղս համարեցան զլղուանս, յանուանցն յանկութեան կրթեալք: Ոմանք ի Բիւրզանացւոց ի յարեւական զարմից ասեն զԱղուանս ի Կիւրիքսայ որդուոյ Յաւանայ համատոնման Կիւտորացւոց կամ Կիւրպացւոց, որպէս Հիւմապողիսոս Պորտուացի կամ Ժամանակապէրն Զատկա-

13. Ալիքրի, էջ 29:

14. Գեւնմի, էջ 132:

15. Խորենացի, էջ 606:

16. «La Geografia di Claudio Ptolomeo Alessandrino», Venezia, p. Giov. Baptista Pedrezano, 1548. Դիք եւ զլ. ժի. էջ 148 ա. եւ բ.:

17. «Strabonis Rerum Geographicarum», Libri XVII graec. et lat. Amsdelaedami, ap. Joannes Walters, 1707, էջ 499 (լուսացքը):

18. Կոմինիան Տակիսանայ Տարեկիրք, թրդ. եղ. Հիւրմիզ, Վենետիկ, 1872, էջ 254,

(առէ վերջ Տակիսանա):

19. «Justinus, Historiae Philippicae, ex editione Gronovii». 2 vols. A. Vaepy A. B. 1822.

Գիրք ԹԲ. զլ. դ. 8 3 եւ 4:

կան²⁰, զոր գաղափարեալ թուի և մերս Ազուանից պատմիչ²¹: Բազումք եւս զԱզուանս եւ զԱրմանս մի ազգ համարին, զանջատեալսն եւ լեռամբք Կովկաս-սայ եւ Վրաց ազգաւ, եւ լեռուաւ եւ բարուք, որոց հաւանեալ կործի եւ Վարդ-դան աշխարհազիբ²², որ ասէ. «Ալանք, Շրուան եւ Շաքի ասեն»: Եւ որք ոչ յանուանէ Արանս ասեն, սակայն խոսուովնին ի սկիբական ազանց սեռ եւ տոհմ: Սոցայք կործիք չեն հեռիք ի սուուզութինէ, քանզի ամենայն հաւանութեան է թէ որդիս սահմանօքն մերձակիցք եւ յասս եւ տուրս գործակիցք, եւ բազում անդամ գաշնագիբք, ոչ սակաւ եւ խանոնուրդ ընկալեալ ի նոյուն՝ ի բարս եւ ի բանս այլ եւ յարին ի կովկասայնց անտի եւ սկիբական ազանց: Ալլ բնիկ ազգ եւ սեռ Ազուանից, ի մերոցս եւ ի Վրաց պատմչաց աներկրայ ճանաչի ի թորովոմայ լինել եւ ի Հայկազանց նախնեաց:

Երկոցուն յեզրարց Հայկայ ասեն նախ ժառանգեալ զերկիբս, զորմէ բանս է Հերոսի եւ Մովկականայ: Հերոս, որ եւ Հեր, ունէր զհիւսիսակոզմն ի թերաւայ մինչեւ ի խանոնուրդ Խոսայ, եւ յիւր անուն կոչէր Հերեթ: իսկ Մովկական Մովկան, զհարաւակոզմն, ի թերանոյ Խոսայ եւ Ալազանայ, ցերասիայ կցածն կամ թէ եւ անզը մինչեւ ի ծովին Կասպից, եւ կոչէր զերկիբն Մովկանս կամ Մովկանէթ ըստ Վրաց: յորոյ անուն համարին ոմանք եւ զՄովկանս անապատ: յարեւելից կուտ ունելով սորա սահմանակից զրաժին Լերոսի, միւսոյ որդւոյ թորովոմայ, այն է Լեհաց երկիբն, այժմեանս Տաղստան, եւ անդր քան զայն սահմանք Ակերթական ազանց: Իսկ յարեւմտից Ազուանից, սեռք անդրանկածնին Հայկայ անցեցեալք եւ բարդաւաճեալք յԱյրաբատ՝ ձգեալ ծաւալէին նախ ընդ հսկսի եւ ընդ արեւելս: եւ հասեալք յայնմ կոսմանէ ի Գուշարս ի սահմանս բաժնին որդւոյ Քարթլսոսի նախահօր Վրաց, ձգէին եւ յայս կոյք ի Հրի կոզմն: Քեզամ հինգերորդ ի Հայկայ, իրրեւ իբ: զարուք, յատաշ քան զՓրկին թեռականութիւն, զորքի իւր զՄովկակ կարուքիք ժառանգակալ աշխարհին Սինեաց եւ որ յայն յարակից՝ Արցախոյ եւ Ուտիոյ, ի սահմանակցութիւնն Վրաց մինչեւ յերասիք գետ: զոր զյոր լցին ծնունդք նորս, եւ յաւելի անուն նորս զոր ձայնէին նմա Ազու, վասն պատուկան եւ նազերի բարուցն, լրչեցան եւ սերունդքն Աղ. ՈՒ. Ա. Բ. որք յցեալ զմէջն Սինեաց եւ կուր զետոյ, անցին եւ յայն կոզմն եւ կալան զերկիբն Մովկանայ եւ Հերայ, եւ ընդ նոսին խաննեալ եւ ընտելացեալ սկսան օտարանալ ի Հայկազանցն եղբարց իւրեանց, մանաւանդ զի սորա զառաջին խանճարուրս Ազուանից՝ ընդ բնիկ նահանգս աշխարհին իւրեանց զրեցին եւ սահման զկուր զետ, որով սեփական Ազուանից տուն նշեւ ձախակոզմն զետոյն Հերեթն եւ Մովկանէթ: Այս աւագիկ պատման ծագման եւ անուան ազգիք, զոր եւ հինքն օտարք նոյնայս կոչեցին՝ Ալթանլա Ալթանլա, Ալթանլա, Ալթանլա, Ալթանլա, զոյն անտուն է գտանել եւ յարարիք մատենազիբս ոմանք ժ. գ. գարու Ազուան ձեզ կամ կրտպիան ձեզ լա, թէսէտ եւ առ արտաքինսն նախնիս հազիւ զարս երկուս լսի անուն Ազուանից, եւ յիտոյ առ աշխարհազիբք միեցն ին յիշատակն: իսկ առ մերսն ցժիք. զար, եւ ազան նուազեալ՝ այլովք անուամբք կոչի, զոր զինիզ ասասցուք:

20. «S. Hippolity Ep. et mrt. Opera», curante Jo. Alberto Fabricio. Hamburgi, 1716,
էջ 50, Sectio II.

21. Կովկաս: էջ 4:

22. Համար. Աշխարհացոյց Վարդանայ Վարդապետի, քնն. Հըտ. Հայկ Պէրպէրեանի, Փարիզ,
տպ. Արտաքս, 1960, էջ 10:

Առաջին միշտակ Աղուանից յազգ եւ պետութիւն ձեւացելոց՝ գտանի ի մերոց ի Զ. դարսունախ բան զՔրիստոս, առ Ա. Հայկազնեան Տիգրանաւ²³. որոյ գումարեալ եւ զընախիս յԱղուանից եւ ի Վրաց իրքեւ զօժանդակաց երթայր ի վերայ տանն Մարաց. քանդի թէպէս եւ առանձին թագաւորոք եւ տէրամբք վարեալ եւ բարում անգամ վարանդեալք ի Հայոց եւ զահմանն նոցին կոստալք, այլ չատ եւս այն էր՝ զի ընդ հաւանութեամբ նահաւեացն Հայոց կայսեր զամենայն ժամանակի հարստութեան իւրեանց. «մանաւանդ զի եւ տափանորդք նոցա հայալեպուք, Հայախօսք յուրովք էին, ասէ Կիրակոս պատմէց²⁴, թագաւորք հանգանդք թագաւորաց Հայոց ընդ ձեռամբք նոցա լեալք». եւ սահմանակալը տէրութեան Հայոց Համարէին յարեւելից կողմանէ ընդ որ տարածեցին զիշանութիւն խրեանց ցեռք Կարպից եւ ցոսահակն Հնատց, յոր սակա սասէ պատմէչն «Աղուանք են եւ ծոյն կասպից՝ ծագք երկրի, արեւելք»²⁵. վասն այսորիք եւ յԱղուանն համարեցն Շրուան եւ Քուպա եւ Պառու նաւհանգք: ի բարձրացն Հայութանց պետութեան յԱղեքանդըք, ասէ ոմն պատմէի զամանէ Եթեալ յԱղուանն, եւ թագաւորք նոցա մտերմութիւն ցուցեալ եւ տանեալ Աղեքաննդըքի չուն մի մեծ եւ փամարտ. յաւելուն արեւելեայք, յայնժամ ձինել Աղեքաննդըքի զամապան եւ զգուռն Դարբանատայ, որ ոչ են հաւանութեան, րայց եթէ վայրաքննին եւ լրտես արանց հրամանաւ Աղեքաննդըքի ցայն վայր յառաջ խաղացեալ իցէ՝ եւ այս ոչ է անհաւան: Վազարչակ նորոգող տան եւ մարզից Հայոց ի կարգեն իւրում զիշխանն հիւսիսային կողմանց, կրկին հաստատեաց զՄիսակեան տոհմն Աղուանից ի կայիք եւ ի կարգի իւրում, «ընդոգէմ կալ հանապազ պատերազմաւ Դրանն Հոնաց»²⁶. որպէս Սիւնեաց պատմէչն ասէ. եւ մանր եւս նոցին իսկ Աղուաննիցն պատմէչ, որ զպարտութիւն խստութանու ցփետել զսկիպրն ընակութեան երկրին՝ ասէ. «Զի յիւկրան աշխարհագետութեան մարգկութեան որ զմեծ երամբն կաւկասու սու բնակելոցն, չունիմք ինչ ասել ի պէտս լսուացն զսոյցն, մինչեւ ցվազարշակ արքայն Հայոց, որ ի կարգելու իւրում զհիւսիսայինն կոչեաց զվայրենի եկամտւա ազգան ի գաշտին հիւսիսոյ կամ որ զսուրուսովն Կովկասու, կամ ի հովիտոս կամ ի խորածորս ցհարաւով մինչեւ ի մուտս գաշտին, պատուէր առնէր զաւագակութիւն եւ զմարգագալութիւն թողուլ եւ հարկաց արքունի հանապանդ կալ: Եւ ապս կարպեան նոցա առաջնորդու եւ վերակացնու, յորոց զիմանարու ունք ի Սիւնեան տոհմէ, ի Յարեւեկան ծննդոց կարգի հրամանաւան վաղարշակայ. Զեռան անուն, որ ժառանգեաց զդաշտս եւ զկրբնան Աղուանից ի գետոյն երասխայ մինչեւ ցամուրն Հնարակերտ: Եւ աշխարհն լարազար քաղցրութեան բարուց նորա անուանեցաւ Աղուանք, զի աղու ձայնէն զնա վասն քաղցրութեան բարուց: Եւ ի սորա ծննդոց ասեն, արք անուանիք եւ քաջք կարպեցն կողմանակալք բիւրաւորք ի Պարթևեւն Վազարչակայ»²⁷: Զանուն կողմանակալք տրեւելիք սիստին երկոգին եւս պատմէչքը ըգմակդիրն զ զոյք անուն համարելով Զեռան, որ է ստուգիւ Եռան, մանաւանդ թէ Առան. յոյր անուն եւ աշխարհն այն Առան կոչեցաւ, ի մեզ անդստին յէ. դարէ զտանիք ի գիրս անունդ, եւ յարեւելեայս նոյնովէս ի վազուց օձր կամ

23. Խորենացի, էջ 56:

24. Կիրակոսի քրդ. Գանձակեցոյ Համաստ Պատմութիւն, Վենետիկ, 1865, էջ 95:

25. Կիրս. էջ 6:

26. Ստեփանոսի Սիւնեան ხազ-ի Պատմութիւն Տամն Սիւնեան, Հրա. Մկրտիչ էմեն, Մոսկա,

1861, էջ 9, (ասէք վերը Օրպել.):

27. Կիրս. էջ 6:

էլլան կոչելով ճայ, կամ լոկ թան ճայ, եւս եւ Առանիէ ճայ, եւ սերունդք Առանայ արքայաշուրք Առան-Շահիկը կոչին ի պատմէն, թագ կազեալը ի վերայ տան Աղուանից ցԶ. գար, զառաջինն յայն կողմն եւ ապա յայս եւս կողմն Կուրայ, ի բաժնի Հայոց:

Ի սերնդոց Առանայ առաջին յիշի Որպաս ըստ Յունաց եւ Լատինաց, որ թուի ըստ մեզ Վարպագ, անուն յաճախեալ առ Աղուանս, կեցեալ առ Տիգրանաւ միջնով եւ Նիփակալից նմին. ընդգէմ որոյ խաղացեալ Պոմպէի, Վարպագ ի ձեռն եղոր իւրոյ Կոսիսայ (՝) խմբէր վկց բիւրս հետեւակաց եւ աւելի քան զերկուս բիւրս հեծելոց եւ մարտ տայլ, այլ երկից պարտեալ եւ եղորն անկեալ ի մարտին, խնարհէր ի հաշտութիւն: Այս առաջին գալուստ եղեւ օտարաց յԱղուանս, եւ աստի սոոյց եւ անսոոյց աւանդութիւն Յունաց եւ Հոռովմոց զազգէս: Ի գրգուել անդրէն մերոյ Արտաւազզայ ընդգէմ Հոռովմայեցոց, նիփակալից եղեն նմա եւ Աղուանք. Զոպեհէս (՝) թագաւոր նոցա հարաւ ընդ Կանիփիսսի տեղակալին Անառնիսս, եւ զիջաւ ի հաշտութիւն: Յելս կոյս Ա. գարուն ի խաղալ Արտաշմին Ա. ի վերայ Երուանդայ՝ միաբանցան ընդ նմա Աղուանք ընդգէմ բանաւորին, եւ կային նմա հաւատարիմ. առ որով եկեալ Տրայանու կամսեր ի վերայ Պարթեաց յամին 115 ընդ Հարկաւ կաւ կացուցանք եւ գվարագման թագաւոր Աղուանից, զոր Փարամանն կուչեն Լատինք²⁸: Յետ սորա ցգան մի եւ աւելի ոչ յիշին թագաւորք եւ գէպք Աղուանից, բայց ի յառնել Սասանեանց եւ ի հակառակել Հայոց սոքա հանգերձ Աղուանօք ընդգէմ կային յաւուրս Խոսրովայ. այլ ի զաւածանել նորին եւ Պարսից բանանան յարէին ի սոսա Աղուանք. քանիլ եւ արքայն նոցա Ուռնայր ունէր կին քոյսը Շապհոյ թագաւորի նոցա. եւ էր ծերացեալ յաւուրս Տրգաստաց թագաւորութեանն եւ լուսաւորութեան Հայոց. զոր լուեալ նորա եկն ի Հայս եւ մկրտեցաւ ի սրբոյ Լուսաւորչէն, եւ համօրէն Աղուանք զարձան ի Քրիստոս: Սորա յաջորդ թուի Վաչագան քաջ. եւ առ սովաւ երեւի խաղալ Տրգաստաց յԱղուանս ընդգէմ հիւսիսայնոց, եւ ի Գարգարացոց գաշտին հարկանել զնոսս: Զվաշագան յաջորդեաց Վաչէ. առ որով առաքումն Ա. Գրիգորիսի յառաջնորդութիւն Նկողոցեցոյն Աղուանից եւ նահատակութիւն նորին ի Մազրթաց, սոցա գիմումն յաշմարհ գրացեաց իւրանաց. եւ շփոթք յետ մահուանն Տրգաստաց. եւ Սահամարկ թագաւորել ի Փայտակարանի եւ միաբանել ընդ իւր եւ զկուանսն եւ քակել ի Հայոց եւ ի Պարս առաջ ձեռս: Եւտ սակաւոց միւսանդամ յարձակեալ հիւսիսայնոց կալան վերկիրն Աղուանից զամս չորս յաւուրս Տիգրանայ Բ., որ օգնութեամբ Պարսից թափեաց զնոսս ի հնին: Բայց ի հակառակել զարձեալ Հայոց եւ Պարսից, սոցա զօրաւիզն եղեն Աղուանք, եւ զառաջինն առ Արշակուս ձեռն արկին ի վերայ աշակումն Կուրայ. այլ քաջակորովն Մուշեղ համանվաց զնոսին ընդ գետն. եւ զինի զարձեալ առ Պարտու արքայիւ ի մեծի ճակատամարտին Զիրաւայ, Ուռնայր թագաւոր նոցա նիփակալից զոլով Պարսից ճազեալ ի քաջէ Մամիկոնենէն եւ խոց առեալ գառնայր ի փախուստ: Յետ Բ. Ուռնայրի կացին մի ըստ միոջէ թագաւորք Յօջագան կամ Վաշագան միւս, Միքաւաւն, Սատոյ, Ասան, Արտավազէն կամ Երասմակէն. առ որով սուրբ Մեսրոպ քարոզեաց յԱղուանս, եւ արքար զիր լիզուի նոցա: Զայսու ժամանակաւ բարձաւ թագաւորութիւն Հայոց, եւ Աղուանից պատեհ տոեալ հաստակեցին զոսս իւրեանց յայն կողմն Կողմն Կրի, յլւտի եւ յԱրցախ, եղեալ ի Պարտու զթագաւորական եւ զբահանայա-

պետական աթոռուն, որը յառաջ ի Զոլ էր, ի Գելոզան նահանդիվ, այլ տակաւին առնելին մասն եւ յախն կողմն գետոցին:

29. Տղիշէի Վարդապէտի Արակենառութիւն, Վենեսուս, 1859, էջ 154:

22.- FIGURE 10

տաց եւ զմերոյս Գրիլորիսի առաքելանման հայրապետի եւ զայլոց յուղից, որպէս եւ ի տեղադրմն Ռւտեխյ եւ Արցախոյ Հանակեալ է մեր, որոց վասն եւ ուժոս եւ վանորայս կարգեաց եւ զարդարեաց տրօք եւ սպասութ. եւ յուղեալ քննեալ երարձ յԱղուանից եւ յԱրցախոյ զմանցուած հեթանոսական աղանդոցն, զմատանահատացն ոճիր եւ զմայս. ևտ գումարել ժողով ի Պարտաւ քաղաքի ի ձեռն Շուփհազեցոյ կաթողիկոսին եւ ինքնին իշխանօքն եւ նախարարօք Կուտիոյ եւ Արցախոյ միախումբ հաստատէր կարգս վայելուչ իս. կանոնովէք. կարգեաց եւ զարոց հողավս, մանաւանդ յուսումն մանկանց քրմացն եւ զիւթից, եւ յիւր իսկ սեփական զիւթն Ռուսակ կանգնեալ վարժատուն ինքնին եկեալ քննէր զմարժական, հարցունէր եւ ինքն զգիտունն զինդրոց հաւատոց, որպէս վերաբանաւ եպիսկոպոս Մամիկոնէից, որոյ կայ բան զբած առ թագավորն վասն ննջեցելոցն:

Այսպիսի փութաջան, բարեկաչատօն եւ աշխարհաշէն կենօք քաղաքավարեալ Վաչագանայ ոչ միշ որո՞վ օրինակաւ եւ յորո՞ւմ ամի՞ վախճանել, ոյլ մարմին նորա հանդուցեալ կայ յիւրաշէն եկեղեցւոց եղիշեալ վանացն, եւ ցարդ պատուի գերեզման նորա: Բայց յետ մահու նորա նուաղեաց շուք եւ պաշտպանութիւն Առանշահիկն տոհմի, եւ ընդ ազօտ երեւին զէպք զահակալացն ի Զ. գարու, յորում ի շփոթս Պարսից պատերապմաց եւ հինից հիւսիսայնոց տարութերեալ ինքնը աշխարհն Աղուանից: Ի կէս զարուն «զերեցաւի Խաղրաց աշխարհն Աղուանից, չըկէց եղեն եկեղեցիք եւ կոսակարանք, ապա... յորժամ զակիզմ հայ թուականին եղին, ի սոյն ամի փոխեցին զաթոռ հայրապետութեան Աղուանից ի Սոսոյ քաղաքէ ի մայրաքաղաքն Պարտաւ, վասն հինահալած արշաւանց թշնամեաց խաչին Քրիստոսի, եւ նստուցին կաթողիկոս զՃէր Արքայ եւն».³⁰

Ցես ոչ բազմաց մահուն Վաչագանայ թուռի պայծառապեսաւ Միհրական հարսութեան յԱղուանն ողրմէ Կաղանկատութեցին ասէ ի սպանանել նախարարացն զՄրմիզու Բ. արքայ Պարսից, եւ ի թագաւորել Խոսրովու վերջոյ: (յամին 590) հաստածեալ ի նմանէ Միհրայ կամ պայշապատ Միհրանիան տոհմի արքայադարմի 30.000 տամրք, եւ եկեալ յԱղուանն Հայոց. եւ հաշտեալ ընդ Խոսրովու հաստատէր զրնակութիւն իւր ի Գարգման ի Միհրաւանի³¹: Սակայն այլ յիշատակ պատմութեան Աղուանից, (որպէս պատմութիւն ժողովոյն Պարտաւայ առ եղիսայիւ, եւ բան շարայարովի պատմութեան Աղուանից (Գ. իշ.), եւ նայն իսկ կարգք յաջորդութեան զարմից Միհրայց, յուղանեն վաղագոյն ուրեմն զպարուսն նորա յԱղուանն թերեւս ի սպանմանն առաջնոյն Որմզգայ առ Վաչէիւ³²: Արդ Միհրայ յաջորդեցին որդի ի հօրէ Արմայէլ, Վարդ, Վարդան քաջ: Յեամին պատմիչն Աղուանից, զամ առէ նախհաւատացեալ ի Քրիստոս³³, զնոյն ցուցանէ եւ բան ժողովոյն եղիսայիւ, թէ առ իսկ է Վարդանն Միհրական, որ ձեռն առ ի ժողովն Վաչագանայ³⁴: Բայց սուուզիւ սա զահաց եւ ընդ սուր եհան զէին եւ զարժանապանձ տոհմն հայկան Առանշահիկաց, ապրեցուցեալ զՃառմիհը միայն դիեսայցեալին յիւր տոհմն (յորմէ սերեցաւ քաջն Սահէ յթ. գարու) եւ այսպէս յետ իրը 700 ամաց հարսութեանն բառնայր զիշխանութիւնն կարգեալ ի Վաղաքակայ եւ զոդդ

30. Կոլու. էջ 91:

31. Անդ, էջ 134-136:

32. Անդ, էջ 271:

33. Անդ:

34. Անդ, էջ 244:

իւր յառաջ մտառուցանէր որ Միհրականն կոչեցաւ, ևւ կարու զլահ Աղուանից ամս իբրեւ 250³⁵: Ընդարձակինաց սա եւ զիշխանութիւնն ընդ արեւելս «նաև զվարյենասուն ազգն Կովկասու հնագանգեցոյց ի կամս իւր»: Մժա յաջորդէ Վարդ. Վարդայ լինին որդիք Վարտաման, Շուշիկ տիկին, ևւ Վարազ Գրիգոր. յետին այս ըստ Կաղանիստեցոյն նախ «առ զիկրոսութիւն ի Վիրոյէ կաթողիկոսէ»³⁶. ևւ աներկեւան եկաց զարձեալ եկեղեցի Աղուանից: Սորա լինին որդիք չորք, ի Գրիգորիդիստոյ տիկինչէ Վարագ-Փերոժ, Զուանչէր, Եղուան-Խոսրով, Վարագման. յորց երկրորդն յաջորդեալ զհայր իւր ևւ առ նորին իսկ Երկրարակեաց կենօք, քաջութեամբ անուանի եղեւ քան զամենայն պարագասա Սիհրական տոհմին, նա թէ եւ զին զինաւու յիշխանաց ևւ զօրավարաց Աղուանից. ևւ ի բարձմաշվիթ ժամանակին որ ի միջին կէս կ. զարու յանդորրու պահէր զտուն հօր իւրոյ ևւ զաշխարհն: Քանզի ի տիեզերալուր ամբոխ պատեհազմաց Խոսրովս Աղուէցի եւ Հերակլեայ կայսեր, բաղուժ մտրուք եւ յԱղուանն մզեցան, Հերակլ Երկիցս եմուա յաշխարհս յայս, հՀաս մինչեւ ի Պարտաւ, ևւ ի Տգանակերս, ուր եհար զՊարս, այլ եւ խուանպեալ ի նոցանէ փութեցաւ զտուն ի Հայոյ (յամին 624), ևւ Պարսիկը կալան զքա-զափ Աղուանից, որք եւ յահէ եւ ի հրամանէ Խոսրովս սոխիպեալ իսոյ տըւ-եալ էին ի լիրին ի խմբել մարտիցն:

Եւ յորժամ Հերակլ հնարս իմացեալ հրաւիրեաց զՀոնս ի վերայ Պար-սից, յարուցեալ խալաց ինքնին գոռողն նոցա Զերու-Խաքան յԱղուանն եւ ի Վիրու. ևւ յետ երկուց ամաց առաքեալ զորդի իւր զՇաթ, այր զոռ, որ ան-չուն հրոսօք խալացեալ ծածկեաց եւ զերփեաց զաշխարհն Աղուանից, ևւ զո-ռուայր ընդդիմ Պարսից. մինչդեռ սոցա ի նեղ անկեալ ի Հերակլեայ, ևւ սպա-նեաւ զԽոսրով՝ թագաւորեցուցին զկաւատ: Որոյ բացեալ զրանս արգելակա-նացն ի բանաւոր հօրէն, արձակէր ընդ նոսին եւ զՎիրոյ կաթողիկոս, որոյ զամո 25 ի գիպահոչ արկեալ կայր ի զրանն. Համախոհ զտեալ իշխանացն Աղուանիցն, «որք սպասամբեցան յաբքայէն Պարսից, ևւ կորեան անկան բա-զումք ի նոցանէ. ոմանք ի սուր եւ ոմանք ի խեզութիւնս անբամոց, ոմանք տարագրեալք յաշխարհս հնաւուու»³⁷: Արդ ի զառնալ Վիրոյի յԱղուանն զտա-նէր հասեալ զէին Հոնաց եւ զսպաննալիս Շաթայ, զոր արհամարհեալ Շեմայ Վ. չնապագայ, որ կարգեան էր մարգապան ի Պարսից զբանէ, այլ եւ զդիմ ունել չունելով աին, կողապտեալ զգանճս երկրին զտունայր յաշխարհ իւր. զան այսորիկ առաւել զչարեալ Շաթայ հրաման տայր զօրացն յաւար եւ յաւեր տան Աղուանից. «իբրեւ այս այսպէս եղեւ, սատ պատմիչն ժամանակակից, յանկարծակի պատեաց մէկ եւ մառափուղ զամենայն երեսս Երկրի մերում. տու հասարակ զգացաւ եւ զգլուխս լիբանց, բրլուրս եւ զիսորս ձորոց. եւ ոչ բւրեք մնաց եւ ոչ քայլ մի սոխին յամենացն սահմանս Երկրիս մերոյ. ի չին եւ յաղարակի, ի տունս եւ յանցս ճանապարհաց, բերան ամենեցուն կարգայր զմ'յ զմ'յ: Գոչիւն բարբարոսացն ոչ չէր եւ չէր ուր ոչ ելանէր ստատակ բարբարա չար թշնամւոյն: Եւ այն ի միում աւուր եւ ի միում ժա-մու: Քանզի բաժանեցին վիճակաւ յանաշաղոյն ըստ զնդից զնդից զկաւառս եւ զչին, զեկեղասա եւ զկեսա, զաղբիւրս եւ զմօրս, զերինս եւ զդաշտս, յա-մենեսեան միապէս ըստ ժամագրին սփռեալ զսպասաւակն աշխարհակալ: ի

35. Անդ, չջ 136:

36. Անդ:

37. Անդ, չջ 118:

ծաղէ մինչեւ ի ծաղս զողային սահմանք մէր»³⁸: Առ ի ցածուցանել զվատանդն անձողոպելի, յանձն առ Վիրոյ ողբաւոր մատչել առ Շաթ, և պատարագօք մեծօք եւ խոսամամբք զիջուցեալ զցասաւմն նորա թափէր զգերութիւնն եւ զարուցանէր զփախուցեալն: Բայց ի պնկացոյն եւ յերկար արշաւանց հինգն անգործ եւ անվար եղեալ երկրին սով անհնարին դհետ հասանէր եւ կոսորած քառն եւ մեծ եւ զհուն նորին անհնարին դհետ ըսկեր՝ սրածութիւն նորորինակ ամսիք, որ առաւել արհաւիրս քան մահունա յաւել, որպէս եւ ինքնին սրասուչ նկարագրէ հայրապետն Վիրոյ ի պատմութեանն զրելոյ ի Մովլափսէ:

Յետ լոելոյ արշաւանց Հոնաց եւ հարուածոց երկրին եւ գարձի փախստէիցն եւ տիրաց Ազուանից, հասանէին յետին մարտք եւ կործանումն առան Սասանեանց ի Հապարացւոց: Իշխանն Ազուանից Վարագ Գրիգոր որպէս ազգակից Յազկերտի առաքեաց ի թիկունն նորա գունդ յԱզուանից ի ձեռն երկրորդի որդոյ իւրոյ Զուանչիրի յամին 635 եւ այսու լինէր սկզբին շահատակութեանց եւ փառաց զիցացինն Ազուանից որոյ զամս եօթն ի բարձր պատերազմուն մեծամեծ գործս արութեան ցուցեալ եւ պատուեալ յոյժ ի Պարսիք, գտնայր առ հայր իւր վաստակեալ ի կռուոց եւ ի վիրաց: Եւ ոչ եւս կամէր ծառայել ապդիք, զորոյ վախճան հասանեալ տեսանէր: վասն որոյ նշկահեալ զՓասս, եհար զհետամուս իւր յԱզուանն Հայոց եւ ի Կամերեան, եւ զծնող եւ զերպարս իւր զերծուցեալ յանդոյթ վայր, զարդարէր եւ ինքն ի կորմանն Վրաց: յորոց օգնութիւն առաւալ, ընդ կրունկն գառնայր, եւ ստէպ հարուածովք հալածէր հանէր զՊարս յերկրէ իւրմէ: Եւ մինչ զօրավարն Ասրաբատականի գեռ ի բանս հաշտութեան անկեալ եւ նենդել հնարէր, հասանէր կատարած՝ բնաջինն բարձումն Սասանեանց (650 ամ), եւ յարձակումն Հապարացւոց: Ցորոց զահի հարեալ ծերունույն Վարագ Գրիգորի, կամէր անդէն ընդ հարկաւ հնազանգութեան մատնել նոցա եւ կեալ յանդորրու: բայց քաջարանցն Զուանչէր, որ յայնմ ժամանակի վեսայացեալ էր տանն Սիլնեաց, միաբանէր ընդ Հայկազնոս, ի ծառայութիւն կայսեր մտանել, եւ ընդէմ կալ անհաւատից: Գրեաց զիր առ Կոստանդին կայսր, եւ ընկալաւ ի նմանէ ուստա սիրոյ եւ պատիւ պոտոսն պատրիութեան եւ սպարապետութեանն արեւելից: յոր եւ կրիին հաստատալ պատուաց զնս կայսրն ի գալ իւրում ի հայր, չնորհեալ նմա եւ ման ի կենարար փատէն, վասն որոյ չինեաց զհոյակապ տաճարն Դարդմանայ, եւ կատարեաց նաւակատիս մեծահանդէս (յամի 656): Հալածեաց եւ զհրոս Խաղբաց, որք զարձեալ զիմեալ էին յԱզուանն, հարեալ զնոսս յայնկոյու Կութայ: այլ ի խաղալ նոցա եւ ի միւսում ամին, (663) յԱզուանն եւ ի Հայր, հաշտութեամբ նշանինեաց զնոսս, ինքնին տեսաւորեալ ընդ բարբարոսաց պետին, եւ զգուստոր Խաղանին առեալ ի կնութիւն անդրանկան իւրում ծնելոյ ի Խոսրովանուշէ, եւ թափեալ 120.000 հօմից եւ 7.000 ձիոց եւ արջասոց ի գերութենէ անտի նոցա, եւ ոզիս 1.200: Լուեալ ամիբապեանի զինամութիւն Ազուանից եւ Հոնաց ակն ածելով ի հինէն հիւսիսոյ, ընդ որոց յառաջ քան զամս ինչ մարս պատերազմի տուեալ էր Հազարացւոց, հրատիրեաց եւ ինքն զՊուանչը երկիցս անդամ եւ լիացուցեալ պարզեւօք եւ պատուով ի կրկնումն եւս նուստիք գարձոյց յաշխարհն իւր: Այնուհետեւ պարտագ առեալ Զուանչէրի ի մարտից եւ ի հինից եւ պատուեալ ի տիեզերակալ թագաւորացն, ոչ ուստեք ունելով կասկած ձեռն արկ ի շե-

նութիւնս եւ ի պայծառութիւն աշխարհին եւ եկեղեցւոյ. եւ որպէս առ Վաշարանաւ չնորհնեցան եւ առ սովառ գիտաք հողեւոր գանձուց, նշխարաց եւ սպասուց աշակելուացն Մեսրովայ ի ձևոն իսրայէլի միանձին եւ ազա Մեծ-կունեաց ևպիսկոպոսի, որպէս աւանդեցաք ի տեղազրի Ուտիոյ եւ Արցախոյ: Այսպիսի փառօք եւ քաջութեամբ քաղաքավարեալ սորա (ցամին 684)³⁹ անտրժան մասու բարձաւ ի կենցաղոյս, պատրեալ եւ գաւաճանեալ ի մտերիմ առնէ, յիւրումն պարտիզի կիսամահ եղեալ, եւ սուր մեծ թողեալ տանն եւ ազգի իրում, զոր եւ քաջիկ ողբերգեաց Դաւթակ բանաստեղծ Հայացդի հանդիպեալ անդահօր:

Յաջորդեաց ցաթոռն Վարագ Տրդատ որդի Վարագիւրոտի եղբօր Ջուանցիքի (680) եւ պատուեցաւ յամիքագետչն որպէս եւ ի կայսերէ հանդոյն հօրեղոր իւրոյ: զորյա իւրու ի վրէք մահուն կամեցեալ լուծանել Հոռնաց ասպատակեցին գարծեալ ի կողմանս կապազակաց եւ Լինաց եւ այսր եւս ըստ կուր. փութացա Վարագ Տրդատ առաքեաց զկաթողիկոսն եղիազար պատրաժառոր, եւ յիշեցուցեալ զուխտ զաշանց նոցա կամեցոյց զսպատակն. եւ առ ի հաստատագոյնս պնդել զուխտ խազագութեան եւ յակստանի պահէլ զաշխարհ իւր առաքեաց զիոնական եւ զառաքինի այլին զիսրայէլ եպիսկոպոս ի Հոնս (յամին 685^o), որ ոչ միայն զերկրաւոր խազագութեանն հաստատեաց զաշինս, այլ եւ զերին յանողութեամբ ծաղեաց ի նոսա զլոյս սրբութեան կրօնից, զոր եւ յօժարութեամբ ընկալեալ Արքի-Լութուէրայ խազանի, հրամայէլ լրեցուցանել զէմիանսական կրօնան զծառապաշտութիւնս եւ զգիազնութիւնս, եւ աշակերտէլ աշխարհակումր բազմութեամբն ի Քրիստոս հաւատոց. եւ զրէլ զիր առ իշխանապետու հայոց եւ հայրապետու Հայոց եւ Ազուանից չնորհէլ զիսրայէլ առաջնորդ Հոնաց, եւ ուխտ խաղաղութեան եւ սիրոյ զնել ըստ քրիստոնէական օրինաց: եւ Խոսրայէլ յանձն առնոյր հաճեցուցանել ըղկամս գեռակիրթ բարբարոսացն: Այս առաջնին յետ քարոզութեան Ս. Գրիգորիսի մուտք քրիստոնէութեան յաշխարհն Թուրքաստանեաց կամ Հոնաց, Ազուանից ազգի եւ եկեղեցոյց չնորհ: որում եւ աշխարհս պարտական եղեւ անկասկած մնալու առ փայր մի հիւստական հրոսիցն. որպէս եւ յժգ. դարու թելազրութեամբ Հեթմոյ արքայի Հայոց եւ այլոց քրիստոնէայ գեսպանաց համար առնել Թաթարաց եւ րարի առնել քրիստոնէից:

Առիթ բարուոյ աշխարհն Ազուանից անհաճոյ եղեւ կայսեր Յունաց Յուստինիանու թ. առ որ երթեալ Վարագ Տրդատայ որդուվքն Վարդանաւ եւ Փագկաւ, արկաւ ի գիտահոչ զամս հինգ. եւ խոստմամբք զերծեալ եւ զարձ արարեալ յերկիր իւր ի սպառ զաղարեցոյց զամկ Հարկին զոր հարկէր եւ Յունաց. վասն այսորիկ որդիքն մնացին յարկելանի, մինչեւ ի թազաւորել Վարդանայ Փիլիպաթիկոսի կայսեր Հայկազնոյ: Խոկ զՎարագ Տրդատ յաջորդեաց Շիրոյ Եղրօրորդի նորա (Ձուանչըրի) ի սկիզբն Ը. գարու, զժոտութեամբք ընդ Սպրամայ կնոշ հօրեղորն, առ որովք չփոթք վասն Քաղկեդոնիկ դաւանութեան եղեւն յԱզուանս, Սպրամայ եւ Ներսիսի-Բակրոյ ընդունելով զժողովն եւ սմանց ոչ, եւ զալուստ Եղիայի կաթողիկոսի Հայոց, եւ ի գիտահոչ արկանել զներսէս, եւ ճողովն ի Պարսաւ, յորում եւ Շիրոյ ձեռն արկ եւ Զուանը ոսյ սպարապետ Ազուանից, Վախտանգ Վարագամանեան եւ Պատրիկ յԱռանշահին տոնմէտ ի Վաշարանեանց, ընդ որս եւ այլք ի նախնի եւ յեկամուտ դարմից ընդ Ազուանս խասնելոց: Յետ սպակաւուց յամին 705 Հայացդիք բռնի

39. Հաւանօրէն 680ին, ո՞ր տարին կը յաջորդէ իւրեն Վարագ Տրդատ:

վարեցին դՇիբոյ յԱսորեստան, ի խաղալ Մըրուանայ ընդդէմ Հոնաց, որոց հարեալ ի գիմի Տաճկաց 30.000 արամքը կալան եւ զերկիրն Ազուանից յամին 709. յետ հնդից ամաց (714) խաղաց Մըլիման ընդդէմ նոցա եւ անց ընդդուն Դարբանաւայ, այլ հաղիւ կարաց ճողովրել յայսկոյս, քաջառնութեամբ Վաշագանայ Պատրիկի Առանչանձիկի, որ վերջապահ էր խմայէրական գնդին. եւ յետ բարում ամաց (732) զարձ արարեալ շինեաց Մըլիման դԴարբանտ եւ զիին տուն կաթողիկոսաց Ազուանից անեղծ եթող:

Յետ Շիբոյի իշխան Ազուանից յիշի զամ մի Ջուանչէր, թուի թէ որդի նորա կամ եղօրոն եւ թոռն զոլ մեծին Ջուանչէրի. սա սպանաւ յիւրացն յամին 725: Յետ այնորիկ անշքեցան փառք տան Ազուանից եւ ազդուկը Հաւարացւոց կալան զայն. յորոց կողմնակալ հաստատեալ ի Պարտաւ ի կէս լ. գարու, երարձ զիշխանապետութիւն Ազուանից. թէպէտ եւ պայազատութիւն Միհրական տահմին մեւեաց զար մի եւս, որդի ըստ հօրէ կալով Վարդան (որդի Վարազ Տըրատայ), Ներսէ, զոր ասեն այր անգութ լինէլ, եւ յերթայն ի զուռն ամիբրապետին մեռնակ զանապարհայն: Գապիկ, Ստեփանոս, Վարազ Տըրատ որ ութերորդ էր ի Վարազ Գրիգորէ, եւ սպանաւ յամին 821 ի Ներսէհ Փիլիպպիկան, հանգեր կիրովրութեալ իւրով Ստեփանսիւ եւ իւրով որգեկան զոր ի գիրք մօրն զենինք: Այնուհետեւ քակտեցաւ իշխանութիւն տան Ազուանից, եւ բռունք տիբացան ի վերայ գաւառաց գաւառաց: Յորոց էին Սահմ-ի-Մըրատեան յԱռանշացիցն հին տոհմէ, որ եհար զշապարացիս ի Շիկաքար եւ թափեաց զգերեալն յԱմարասայ. եւ քաջն նոսայի անուանեան Արու Մըուսէ քենորդի Ստեփանսիւ Արբասազայ, որ կարա զիտման Արցախոյ, եւ ինգրեաց զվրէժ քեւոյն: Բազում զործս արութեան դործեաց սա եւ զլին ընդդէմ տապատակաց, եւ նորին ինքեան Բուլզայի բռնաւոր իշխանի ի կէս լ. զարու, որպէս եւ աւանդեալ է մեր ի տեղապրին Ուտիոյ: Նոյնպէս եւ Սահմ յամին 837 օգնականութեամբ Գրիգորի ուրումն հնար զ12.000 հեծեալ Արտացւոց, որք ի Բաղատասայ եկեալ արշաւան զնէին յերկրին Ազուանից: Կարա եւ զարիւնարրուն Բարան, եւ ետ ի ձեռու ամիբրապետին, վասն որոյ մեծարեցաւ ի նմանէ նախաձեռնել ի վերայ Ազուանից եւ Հայոց:

Այլ յետ սակաւ ամաց վտանգք անհնարին հասին աշխարհին Ազուանից, նախ ի բռնութեան հարուածոց մարտախոյ եւ անասնամահի, եւ սաս ի բռնաւորացն Վլթայ Փատկոսէ, եւ յորդւոց նորա որ յաւարի «կա զաշխարհ» սրով եւ գերութեամբ, եւ եկեղեցիս բազում հրով կիղեաց»⁴⁰. սա է որ չինեաց զԴանամակն, եւ չարագոյն եւս ի Բուլզայէ, որ զյուլով յիշխանաց երկրին հանդերձ հասյեալ փարեաց ի զուռն ամիբրապետին. ուստի ընդ այլսն զարձ տրար ապա եւ Ասրներսէ որպի քաջին Սահմի որ փեսայացեալ էր յԱպրամիկ կամ ի Սպարամ զուստը Վարազ Տըրատայ սպանելոյ, եւ նորքք երկոքին արքայաշուք զարժէն Առանչանձիկը եւ Միհրականք միաւորեալ լինէին:

Յետ զաղարեկոյ հարուածոց Բուլզայի եւ զարձի իշխանացն նոր տոհմ

ք. Ասեմ. Ռւոպ. Լի. սփակի գմանակ իրացաց, եւ առ Մըրուանաւ Արարացաց առէ հանդիպեալ իրեւ զարու յատաչ:

գ. Այս Արքասագ իշխան Ազուանից, ըստ նորին Ստ. Ռւոպ. Լի. ձեռնուու Եղեւ Բարտանայ Պարտիի, որ անողորու կոսորման արք ի Բաղատասայ զաւաս եւ ի Գեղարքունիս, եւ նոյն ինքն թուի եղօրութեան Վարազ-Տըրատայ, եւ սա ի վրէժ ձեռնուութեան նորա ի բըռնաւորն՝ Ներսէհ Սիւնոյ սպանել զամ:

40. Կոկտ. Էջ 265:

դուրսկից պայտատաշց Աղուանից ի կողման Արցախոյ տարածեաց զիշխանութիւն իւր, քանի պայտագիք ունէին զարեւելակողմն : Ատրներսէի յաջորդեաց որդի նորա Գրիգոր . սորա որդիք եղեն Ապու-Ալի եւ Սահակ Սեւադայ . զԱպու-Ալի կամ Ապուլի սպան յամի 896 Սմբատ Հարազատ նորա, ըստ պատմչչի միոյ Աղուանից⁴¹, որ թերեւս ըստ այլում նոյն իւրն Սեւադայն է : Սա ընդարձակեաց վեշխանութիւն իւր ի կողման Ռւտիոյ, բարգաւաճեցոյց եւ զգարութիւն յերկիր իւրում . ընդ ամա հակառակեալ Սմբատ Ա. արքայ Բաղրատունի ոչ կարաց զրամք ածել, թերեւս սակա մահուն Ապուեայ, այլ եւ արքայորդին Ալու Բ. էսա զլուստը նորա ի կնութիւն . այլ յետոյ զրգը-ռեալ ընդ աներյան ի մարտ կալաւ զնս եւ իւրացոյց յամին 922, ընդ նմին եւ զԳրիգորն զրոբի նորա : Որոց յաջորդեաց Սեւադայ իշխան, որդի Գրիգորի եւ սմա Յովհաննէս Սենեկիրիմ : «զոր ընարեաց աջ բարձրելոյն կոչելով ի թագաւորութիւն . զիանին համախեալ թագաւորութիւն Տէր ամենակալ ի ձեռն նորա նորոգեաց . զոր թագաւորն Պարսից յոյժ մեծամեծ զարդուք զարգարեաց զնս, տայ նմա եւ զթագ հօր իւրոյ եւ զնորին երիվարն : ի նոյն ամի , եւ որ Յովհանն էր Մագիստրոս Դաւիթ կոչեցեալ անուն, թագ զարմանազան եւ ծիրանիս թագաւորական ասաքքը ի պատի եւ ի զովեսա սաստուածայա-ջող առն այնորիք : Եւ ի ձեռն Հայրապետական աջան առնոյր զօծումն թա-գաւորական»⁴² : Այս ըստ Համառոտովի պատմութեանն Աղուանից, զոր եւ աս-տէն գագարեցուցանք յետ կիսոյ Փ. զարու, եւ եթէ ընդ կաթողիկոսացն շարի արժան իցէ զուրեւ զսա թուր կեցեալ եւ մերձ ի վերջ կոյս զարուն, քանի զիարդ կաթողիկոսացն նոյն պատմիչ Հասուցանէ ցՄովսէս . . . եւ ցամ Տեսան 988: Բայց ի միում ի նմին ժամանակի կացեալ է յԱղուանն յանուն Աղուանից եւ այլոց թագաւորաց ի միջոցս Թ-ԺԲ զարուց, թէպես եւ ոչ զիմոյ սկզբնաւորութիւն և վաճառն ոնոյ եւ սոսուզի զտանեմք առ միում ուժեք պատմազրի անուննեալ : Առան-Միհերան կամ Սեւադայեան պայտա-զարսունյնք են անշուշտ ընդ թագաւորացն Փառիսոսոյ, որոց Ասողիկն յիշէ⁴³, եւ զրաւալս զնուին ստէ յամին 1003 մահուամբ յետին պայտազատ եղարցն՝ Սենեկերիմաւ եւ Գրիգորի : քանի պատմութիւն յիշէ զԳրիգոր եղրայք Յովհաննու Սենեկերիմայ : Զկարուածն սոցա բաժանեցին Փափկ Բա-զրատունի եւ Փատուն ամիբայ Գանձակայ, որ ի կալան արկեալ զՓիլիպուչ զորդի Գրիգորի էառ զվիճակս նոցա: Բայց ինձ թուր ոչ անձեռ լեալ տոհ-մին, եւ շառաւելիս ուս իւնանէ պայտազատո, յորոց յետ կիսոյ զարու թուր լինել թագաւորացն մեծն Սեւադայ ի տանին Աղուանից, որպէս կոչէ զնա Ստեփանոս Ռուպէլիսն⁴⁴, զորոյ զուսար Շահնաղութամ էտ ի կնութիւն Գրիգոր թագաւոր թագաւոր Բաղաց, եւ զի անզաւակ էր՝ զորդին Սեւադայ կա-

Դ. Այս Գրիգոր թուր եւ ազգակիցք նորա ձեռնարկողք ընդ Սմբատաւ, Ա. ի գեր զճոփ սահ-մահան Տաթևուոյ յամին 906: յորում սոսուզրին ՓՄեք Գրիգոր եւ նոսայի եւ Ատրներսէ Աղուանից իշխանք : - Ստ. Ռեսու, Ա.Բ. յիշէ պատմիչն յետ սակառուց ի էսա Փ. զարու զՄեներգորիմ ուն իշխան Համարուս Գաղկայ ինքնալլուի կաթողիկոսի : Եւ զմիւս Սե-նեկերիմ որդի Գրիգորի, եւ զթուանչիր եւ զԳուրգէնքն : մի ի Սենեկարիմացդ Հաւեղայր

41. Անդ, էջ 273:

42. Անդ:

43. Ստեփանոսի Տարօնեցոյ Պատմութիւն Տիեզերական, Բ. տիպ., Ա. Պետրոսուր, 1885, (Ասողիկ) էջ 283:

44. Օրպեկ. էջ 233:

ցոյց ժառանդ «զԱնեքերիմ... թագաւորակն մանուկ», որ եւ թագաւորեաց ցելս ԺԱ. դարու, եւ յետ նորա որդիքի իւր Սմբատ եւ Գրիգոր, ի Բաղս, ցամն 1166. պայտապատրա եւ գուսար Կատայ հարսնացեալ ի Հասան լշխան, գարձաւ յաշխարհ նորա ի Խաչին յամին 1170, եւ նա թուի Հասանն մեծ հաւ Զաւլդուայ:

Երկրորդ թագաւորութիւն Ազուանից է Դարբանատայն, զոր Մատթ. Ուռհայեցի⁴⁵ լիչ եւ թուէ զիմալաւորան ցվեց ազդ պայտապատրա այսպէս Վաշնական, Գուշակտակ, Փիլիպոսի. աս յամին 961 զառա յԱնի յօժման Աշոտոյ Ողբրմածի. Սևեադայ, Անենքերիք, Գրիգոր. «որ զես եւս կենդանի էր, ասէ, մինչ գրէաք զար մատենագրութիւնս մեր», այսինքն յելս կոյս ԺԱ. դարու կամ յամին 1085, յորում զիշեատակ բանիս առնէ: Զիցէ թերեւ անդէպ կարծէլ զառա ի սերնդոց նախնի Առանշահիցն մնացերց ի բնաշխարհին Զարաց, եւ աստ ուրեմն ի նուազել Միհրականացն եւ ի յառաջանալ Ասէլեանց զնախնեացն եղեալ շուք անձանց:

Իսկ երրորդ թագաւորութիւն յանուն Ազուանից եւ երկրորդին ժամանակակից եւ յետնազոյն Կուրիկեանցն է Բագրատունեաց, որ մինչեւ անդէն ի Գուղարաց սահմանն իշխէին ի ԺԱ. դարուն, յոմանց թագաւորք Ազուանից կոչէին, թերեւս զի մասին Ուտիոյ ժառանգութեանն Ազուանից գորով իշխեցողք. որպէս Դաւիթին Անհողին որ ի խազալ Ապուսուարաց աւերածով ընդ Ազուանն զումարեալ զօրս ի նիվալակցաց, եւ զուխտ եկեղեցւոյն Ազուանից, ենար վանեաց եւ թափեաց ի նմանէ վլզուան: Իսկ պայտապատք նորա յիթ. զարու ի նոյն իսկ յմւտի եղին զաթոռ իւրեանց ի Մածնաբերդն եւ ի Նորբերդ: Սոցա պայտապատք կացին ցկէս ԺՓ. դարու, այլ թագաւորութեանն անուն յեր ԺԲ. դարու բարձեալ իսկ էր:

Չորրորդ թագաւորութիւն Ազուանից մարթ է անել զկախեթուն, որ եւ րուն հոյն Ազուանից մասն է, այլ յամին 787 առանձին թագաւորոք քաղաքավարիք եւ ի ԺԱ. դարու շասաւիլոք պայտապատք երկրոք տոհմիս. քանզի զիուրիկէ Գ. յՄԵծն՝ զիմալաւոր երկրին յաջորդեաց Դավիկ քեռորդի նորին, որ էր որդի Դաւիթայ Անհողին յամին 1039. եւ նմա յաջորդեաց որդի իւր Ազարթան Ա. յամին 1058, որ յիշվ առ Արփաւանաւ. եւ մմա որդի իւր Կորիկէ Գ. ի 1084 եւ մմա որդի իւր եւ ըստ ոմանց եզրօր որդի Ազարթան Բ., յամին 1102, զոր յետ չորից ամաց կարեալ իշխանաց Հերեթայ հին պայտապատք Ազուանից, մատնեցին ի ճեսո Դաւիթի նորուողի Վրաց արքայի. եւ յամին հետէ եկաց աշխարհն այն ընդ ճեսուամբ վրաց, եւ առանձին թագաւորոք եւս վարեալ յամին 1469 ցոկիցին զարուս:

Միւս եւս եւ հինգերորդ թագաւոր Ազուանից երիցալոյն քան զայլան անձանօթ տոհմիւ յիշվ ի պատմչաց, Համամ ոմն, զորմէ ասէ Ասողիկ (Գ.) ի դէպս զործոց Ավշինայ բռնաւորի, «որ զոէր Փէրոք (կաթողիկոս յամին 895) զերի տարաւ, զոր զնեաց Համամ Ազուանից թագաւոր»⁴⁶: Զաս առաջին թագաւոր լեալ Ազուանից վկայէ եւ Սիւնեացն պատմիչ⁴⁷ յաւուրս Սմբատայ Ա. արքայի Բաղրամունւոյ, եւ մանր եւս պատմութեամբ աւանդէ այլ ոմն շա-

45. Նոյն ինքն Ասեփ. Ռուս. պատմէլով զթագաւորաց Բաղաց առնու եւ զթութ Միթրաքայ Անեցւոյ, որ ԳԴրիգոր եւ զիմանց զորդիս Սիւներիմայ չփոխի ընդ որդւու Ազուանց թագաւորի Արմենաց, եւ թոսուն նորա կոչէ:

46. Ասողիկ, էջ 161:

47. Օրպել, էջ 205:

բայարող պատմութեանն Ալուանից, եւ երեւեցուցանէ տասն ամօք յառաջ լեալ զորա թագաւորելու. «Ավա բարեպաշտն Համամ որ եւ Ալուանից եղեւ թագաւոր, նոյնպէս զկործանեալ թագաւորութիւն տանս Ալուանից նորու զեաց, որպէս Աշոտ Բագրատունի զշայոց թագաւորութիւնն: Այս ի միում ժամանակի զործեցան, եւ նոյն ինքն Համամ սակա առ Աստուած մէծ յանցանացն որ վասն սնուտի կենաց եղան պարտապան Եղրօրն, ժողովեալ յանձին իւրում մեծագոյն բարեգործութիւնն առ եկեղեցիս եւ առ ամենայն կարօտ և չքաւոր առատալուարթ անսպառ կատարէք, որ եւ զմեծ հայրապետն Հայոց Գէորգ յանօրէն Սաջկայ կապարանէն բարդարաշխ գանձիւք տալը արձակել: Եւ յունամեծար զնա արարեալ առողջ առ Հայաստաննայսն առաքէր»⁴⁸: Ո՞ս արգեօք Լզրալը Համամայ եւ ո՞ւր սոցա կեցեալ, եւ յոր սակա եկեալ նորա յայսպիսի Եղենան, ոչ ոք ծանուցանէ. բայց նոյն ինքն սպանիչն զզացող աւանդէ մեղ զսխալանս ի հինգ տուն սրտառութ սարջական մազթանաց, որոց անսպալսովք զանուն իւր յօքէ «Համամ», զոր եւ հնագիր շարականաց զրիչք յետ ապաշխարութեան կանոնաց քաղաքաբենդ: Թուրի ինձ սորա թագաւոր կացեալ ի կորմանն Տանձեայ, քանզի հոմանուն նորին իշխան էր երկրին ի սկզբուն ծԱ. զարու, զոր սպանեալ Փատունայ կայաւ զերկիր նորա, որով ամս իրբեւ 120 երեւի տեւեալ եւ յայր սակաւածահօթ հարստութեան, եւ ընդ Փափխոսու զրաւեալ ի բանաւորէն Գանձակայ: Խոկ Ա. Համամայ տեսեալ զրարծումն Միհրանան տոհմին կամ զիսանուրդ ընդ Սիմե-Առանց ի վերայ գաւառին իւրոյ տիրապլուխ թուրի կամեցեալ իշխել:

48. Կդկա. Էջ 269:

- զ. Հայր երկնաւոր անկանիմ տառչի անսփառկալ քո զթութեանդ,
զի մեզօք իմովք բարկացուցի եւ չար տոռչի քո արտրի.
Աղաւեմ զքեզ ներեա յանցանաց իմոց որ ժխայնդ ևս ողորմած:
Արք անօրէնք կունցին զին հայրեալ արևոն մահու,
զնոցի զամապարհն ամփակութեանն, կատարեցի զշար խորհուրդս նոցա. Ազա:
Մէծ ձն յանցանք փմ, Տէր, զոր զորեցի յահէ մահու,
հրամանա իսմայէլեան բանաւորին, երազեցի հեղուն զարիւն Եղրօրն. Ազա:
Աստուած տոռաւէն եւ յոյս զարձեց ի քեզ, յարենէ փրկեա զիս Տէր,
որպէս թողեր զայն Երսուցին թող եւ ինձ զզարսոս մեզուցեալ քո ծառայիս. Ազա:
Մէջա Տէր, մեզա, Մահանէն ձայնի զոշէն, ընկալ զիս մարդառէր
ընդ երանեւացն որոց թողան եւ ծածկեցան յանցանք. Աղաւեմ:

